


ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՒԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՅԻՑ



Նախօրի բազաւորը Ծրանչիսկու Բ, տեսնելով որ Սիկիւիան ձեռքն զնաց, ու մնացած երկիրն ալ մայրաքաղաքովը նանդերձ ձեռքն ելլելու վրայ է, զանազան ազատութիւններ խոստացաւ իւր նպատակներուն, բայց նաւասացող կամ մտիկ ընող չեղաւ. վասն զի ամենքն ալ զիտէին որ այն ազատութիւնները առողջ իրեն արգարութիւնը կամ ազատասիրութիւնը չէ, այլ Կարիպալտիին վախըն է. ուստի այն ալ զիտէին որ Կարիպալտիին վախը փարատելու պէս՝ այն ազատութիւններն ալ ետ պիտի առնէ, ինչպէս որ 1848-ին իւր նայրն ալ ըրաւ:

Նախօրի ժողովուրդը եւ բոլոր Խաւիոյ բնակիչները իրենց աչքը եւ յոյժը դարձուցած էին իրենց նրաշալի ազատարարին՝ այսինքն Կարիպալտիին վրայ, որ այսքան չիք ժամանակի մէջ, այնքան սակաւարիւ գործով, այնքան դժուարութեանց յաղթելով, տիրեց Սիկիւիոյ, եւ սկսաւ Սարտենիոյ բազաւորին նետ՝ ամոր մէկ նաւասարին պէս րանագնացութիւն ու բղրակցութիւն ընել: Ամեն Խաւիացի վախը դրած էր եւ դրած է որ Կարիպալտիին յարակից ընթացքը այն ժամանակը միայն պիտի վերջանայ՝ երբոր Հոսմն ալ առնու, երբոր Վենետիկոյ ալ տիրէ, եւ այսքան ժամանակէ ի վեր փափաքելի եղած Խաւիոյ միութիւնն ու կատարեալ ազատութիւնը վերջապէս տեսնուի: զարմանալին այն է որ մինչեւ այսօրուան օրս Կարիպալտիին ալ Խաւիացեաց այս յոյժը ամենայն շաշտութեամբ եւ փառաւորութեամբ կատարելու նետ է:

Սիկիւիան Կարիպալտիին ձեռքը անցնելուն պէս՝ Սարտենիոյ տերութիւնը առաջ անուղղակի եւ լետոյ ուղղակի ետեւէ եղաւ որ իրեն նետ միանայ այն երկիրը, միանգամայն եւ անկէջ ետքը առնուելու Խաւիոյ ուրիշ կտորները: Քաջն Կարիպալտի առջի բերան դժուարութիւն ցուցուց այս առաջարկութիւնն ընդունելու, եւ ըսաւ ալ թէ « Խաւիոյ ազգայն վիճակը Կապիտոլիոնի բլրին վրայ (այսինքն Հոսմնի մէջ) պիտի որոշուի: » Բայց լետոյ նաւանցաւ. Սարտենիոյ տերութեան օգնութիւն զտաւ ծովէ ու ցամաքէ, Նախօրի տերութեան երկիրը կոխեց, Ռեճիոյ քաղաքը առաւ, որ օրուան վրայ յաղութեան յաղութիւն քաղեց, մինչեւ որ սեպտեմբերի 9-ին մտաւ փառաւորապէս Նախօրի քաղաքը, ուսկից երկու օր առաջ Նախօրի բազաւորը յուսա-

նատարար էր քաշուեր էր Կայերա ամրոցը: Երեք օր երեք զիշեր այնպիսի նանդեաներ ցնծութիւններ եղան Նախօրի մէջ որ անոնց նման որ երբէք տեսնուեր էր քանի որ Պուրպոնեան ցեղին բազաւորներուն ձեռքը անցած էր այն զեղեցիկ մայրաքաղաքը:

Այժմ նարկաւ Կարիպալտիին իւր յաղթական արշաւանքը դեպ ի Հոսմն շտկած է: Արդէն իւր զօրքն ու Սարտենիոյ զօրքերը մտան պապին երկիրները եւ օրէ օր առաջ կբալին: Պապը կպատրաստուի Հոսմն ելլելու, վասն զի անտաւ որ Կարիպալտիին աւելի կփութարան իւր նպատակները իրեն աշխարհական իշխանութեանն ազատութիւն զանելու:

Սակայն վերջի ժամանակներս քիչ մնաց որ Կարիպալտիին ու Սարտենիան իրարու նետ արուեսին. վասն զի Կարիպալտիին դարձեալ այն մտքին վրայ էր՝ թէ առաջ պիտի է Խաւիան ազատել՝ առանց Քաղղիոյ օգնութեանը, ու ետքը յանձնել Սարտենիոյ բազաւորին բոլոր Խաւիոյ բազաւորութիւնը. իսկ Սարտենիոյ տերութիւնը կփութար օր մը առաջ իւր ձեռքն առնելու Կարիպալտիին սկսած արշաւանքին պտուղները, Քաղղիոյ օգնութեամբը, նաւանութեամբն ու պաշտպանութեամբը: Բայց վերջապէս երկուքն ալ միարանած կերեւնան զգբ ասոր՝ որ Քաղղիոյ Կայսեր կամայրը դեմ քան չընեն:

Իսկ օտար մեծամեծ տերութիւնները Խաւիոյ այս վիճակին վրայ մեծ ուշադրութեամբ կնային: Աւստրիան յայտնի զիտեալով որ այս ճամբով Վենետիկն ալ ձեռքն պիտի ելլէ, 240 հազար զօրք ժողովր է այն կողմերն ու Սարտենիոյ դեմ պատերազմի պատրաստուած կեցեր է: Քաղղիան Հոսմնի մէջ ունեցած զօրքը օրէ օր շատցընելու վրայ է, 50 կամ 60 հազար զօրք ալ Խաւիա դրկելու պատրաստ է կամ յրկեր է. բայց Նախօրի տէրութեան միտքը ինչ լինելը դեռ յայտնի չէ: Անգղիան Խաւիոյ ազատութիւնը միշտ ուզած է եւ կուզէ. բայց այնպէս կերեցրէ որ Վենետիկոյ ազատիլը իրեն բանին ձեռք չիտար: Կմնայ տեսնել թէ Նիսիսային տերութիւնները ինչ պիտի ընեն, կամ զգբ ինչ պիտի որոշուի Վարշաւին մէջ լինելու տեսաւորութեան ատեն:—Ինչ ալ որոշուի, այս յայտնի է որ եւրոպայի այժմու վիճակին մեծամեծ փոփոխութիւններ կզուշակուին:

Ն Ե Ր Ք Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր.

Յունիսի 7-ին Վ. Կայսրը Ծերակուտին նրովարձակ մը նանցաւ զրել այս խօսքերով.

«Այն Կայսերական յայտարարութիւնը որ ելած էր Յունուարի 1-ին, 1807-ին, մէկ քանի ջափ ու սանձան դրած էր օտարականաց Ռուսաստանի մէջ նաստատուն կամ մամանակաւոր բնակութեամբ վաճառականութիւնն ընողներուն իրաւանքը: Այժմ քանի որ նետ զնեռէ նաղորդակցութեան ննարքները կկատարեալագործուին ու գանազան ժողովուրդներ իրարու նետ շուտ շուտ առուտուրի գործողութիւններ կընեն, այն արգելքները ժամանակիս կարօտութեանցը չեն յարմարիր: Ուրիշ կողմանէ, եւրոպայի գլխաւոր տերութեանցը մէջ մեր նպատակներն ալ ուրիշներուն պէս նրաման ունին նոյն տեղերու բնակիչներուն նաւասար իրաւունքով վաճառականութիւնն ընելու: Մեր աչքին առջեւն ունենալով այն մեծ օգուտը որ կրնայ առաջ գալ աղգային նարատութեան ամեն ճիւղերուն նամար՝ երբոր տեսակ տեսակ գոր-

ծողութեանց ձեռք գարնելու եւ օտար դրամագլուխներով զօրծ տեսնելու դիւրութիւնները աւելցուին, եւ ուզելով նոր ասպցոյց մը ստալ այն խնամքին եւ նոզացողութեանը որ ունինք ընդհանրապէս մեր Կայսերութեան մէջ վաճառականութեան, երկրագործութեան եւ արհեստից ժողկելուն նամար, միանգամայն իրաւացի փոխադարձութիւն ցուցրնել օտար տերութեանց, պատշաճ նամարեցանք Ռուսաստան բնակող օտարականաց այս կողմանէ նոյն իրաւունքները պարզեմել՝ ինչ որ կվայելն արդէն մեր նպատակները եւրոպայի գլխաւոր տերութեանց մէջ:

«Ուստի եւ նամաձայն Կայսերական Խորհրդարանին կարծեացը՝ կհրամայեմք.

«Ա. Օտարականաց նրաման է վաճառականութեան ամեն կարգերուն (կիւտիս) գրուելու, Կայսերութեան բուն նպատակներուն նաւասար. որով եւ կրնան այն կարգերուն նետ կապուած իրաւունքները վայելել:

•Բ. Օտարականաց քնակարաններն ու խսնորսները եւ անոնց հետ եղած գեղոյնները՝ հասարակաց օրինաց պաշտպանութեամբ կ'պահպանուին: Նոցա տներուն եւ առուտուրի հաշուկարգերուն գննութիւնը այն կանոններով միայն կրնայ կատարուիլ՝ որ արդէն դրուած են Ռուս հալատակներուն համար:

•Գ. Օտարականները կարող են տէր լինել՝ թէ գնելով եւ թէ ժառանգութեամբ, կտակով, պարգեւատուութեամբ, տէրութեան գանձէն ընդունելով, եւ այլն, ամէն տեսակ շարժուն եւ անշարժ ստացուածք, դուրս հանելով անոնք միայն՝ որ այժմու օրինաց զօրութեամբ կրնան ստանալ միայն Ռուսաց ժառանգական ազնուականները եւ նոցա իրաւունքը ունեցող օտարականները:

•Դ. Օտարականները, բաց ինքեաներէն, երկրի տէր եւ դողներուն անունովը կրնան նոցա կալուածները կառավարել՝ իրեն: գործակատար: Կրնան նաեւ վարձով բռնել բնակուած ու անբնակ երկիրներ ու գեղեր՝ այն պարտականութիւններով որ օրէնքով արդելուած չեն, եւ այն պայմաններով որ արդէն դրուած են Կայսերութեան բնիկ հալատակներուն համար:»

— Ինքնակառավարական տեղեկութեանց մէջ (Севастскія Вѣдомости) տպագրեցաւ՝ Կովկասու երկրին մէջ քրիստոնէութիւնը ծաղկեցրելու համար ձեռնարկած Հնկերութեանը Կանոնադրութիւնը: Այս ընկերութեան նպատակն է ա, Կովկասու լեռանց մէջ եկեղեցիներ կանգնել, ու նոցա մօտ եկեղեցականներ պահպանել: ք, քրիստոնէութիւնը տարածելու մտքով՝ առուներու (գեղերու) մէջ եւ ուրիշ տեղեր զպրօցներ բանալ՝ լեռնաբնակ ժողովրդոց համար: ց, նոյն դիտմամբ մասնաւոր դասարաններ հաստատել եկեղեցական ուսումնարանաց մէջ: յ, քարոզիչներ ընտրել եւ պահպանել, եւս եւ նոցա գործողութիւնները կարգի դնել: Ե, աստուածաշունչ սուրբ գիրքը եւ աստուածային պաշտամանց գրքերը կովկասային լեզուներ բարգձմանել:

— Կովկասեան եւ անդրկովկասեան երկիրներուն մէջ Կովկասու Փոխարքային իշխանութիւն տրուեցաւ որ այն կողմերն եղած այլեայլ քրիստոնէայ դաւանութեանց մեծաւորներուն հրաման տայ՝ իրենց հաւատքին դարձնելու ըզմանմեականներն ու ներանոնները, երբոր ժողովուրդը վկայէ թէ նոցա իրքիստոնէութիւն դարձուցած անձինքը Ռուսաց դաւանանքէն չէին ու չեն: Ռուսաստանի ներքին նահանգներուն մէջ այս գործողութեան համար պէտք է ամէն անգամ Վ. ԿԱՅՍԵՐ հրամանն ընդունիլ:

— Թեոդոսիոյ երկաթէ ճանապարհին վրայ ապրիլ ամսէն սկսուած աշխատանքները առաջ երբալու հետ են, եւ այս օրերս գործաւորաց մէկ մասը Թեոդոսիայէն դեպ ի Ռուդոյ եղած կտորին վրայ սկսան աշխատիլ:

— Յուլիսի վերջերը Կայսերական վճռով հաստատուեցան Ռուսաստան եկող օտարականաց տրուելու անցագրերուն համար դրուած առժամանակեայ կանոնները: Այս նոր կանոններուն զօրութեամբը հետագայ բերեւութիւններն եւղան օտարականաց:

ա. Օտարականք կարող են մտնել այսուհետեւ Ռուսաստան ոչ միայն իրենց տէրութիւններէն առնուած անցագրով (որ է *Ֆաստիդը* ըսուածը), այլ եւ ուղեւորով (որ գերմաներէն *Վանտերպուխ* կըսուի, եւ շատ տեղ արճնատաւորաց կըըրուի), միայն թէ պէտք է որ Ռուսաց հիւպատոսներուն վկայութիւնը գտնուի այն տնտրակաց մէջ, տեղեկ իզատ նաեւ այն անցագրով որ Ռուսաստանի մէջ առնուած է՝ դրսի երկիր երբալու համար, ու տրուած օրէն մինչեւ այն ժամանակը մէկ տարիէն աւելի չէ անցած, վրան ալ Ռուսաց հիւպատոսարանի մը ձեռքը կայ:

բ. Երբոր Ռուսաստան մտնող օտարական մը իւր ճանապարհին վրայ պատահած առաջին կուսակալական քաղաքէն անցազիր մը կընդունի, անով իրաւունք կունենայ բոլոր կայսերութեան մէջ բնակելու եւ ճանապարհորդութիւն ընելու, եւ ոչ թէ այն կուսակալութեան մէջ միայն:

գ. Ազգային անցագիրներն ու ուղեւորակները օտարականաց ձեռքէն չեն առնուիր:

դ. Անցազիր ընդունելու համար հարկ չէ որ օտարականները անձամբ ներկայանան կուսակալին ղրաւատուներ:

ե. Օտարականներուն նոր անցազիր տրուելու համար զրաւոր խնդրուածք չպահանջուիր, եւ անցազիրը նոյն օրը կամ թէ խիստ ուշ՝ երկրորդ առաւօտը կտրրուի:

զ. Երբոր օտարականը ուրիշ քաղաք մը կամ գաւառ մը կընակի, իւր անցազիրը կարող է փոխել այն քաղաքին բարեկարգարանին (*Ֆոյլցիային*) կամ տեղական դատարանին (*զեմաքիյ սուտ*) ձեռքովը:

է. Նոյն կանոններով կտրրուին օտարականաց նաև Ռուսաստանէն դուրս ելլելու անցագրերը. եւ անոնց համար վճարուելու տուրքն է 15 քոփէկ:

ը. Օտարականի մը Ռուսաստանէն դուրս ելլելու համար երեք անգամ տպագրութեամբ անուեր հրատարակելու սովորութիւնը կղաղրի:

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆՔ

Թեոդոսիոյ Ռուսմեարանիս Ազգային (եւ ոչ մասնաւոր) վարժարան լինելը ուղիղ հասկըցող եւ ճշմարտապէս ազգասէր անձանց մէջ՝ արժանաւոր գովութեամբ յիշատակելի կհամարիմք հետագայ պատուական բարերարները, որ այս տարի Ռուսմեարանիս աշակերտաց տարեկան քննութիւններէն ու հանգստեան ժամանակէն ետեւ՝ մէկ մէկ սան ընծայեցին իրենց ծախիւքը.

ա. Թորոս Դանիէլեան Տէօրլէթեանց քաջատոհմիկ իշխանաւորը լիաթոշակ սան տուաւ Ռուսմեարանիս Խազանճեան Յարութիւն, Խարասուցի պատանին:

բ. Սարգիս Ռափայէլեան Խայրմեանց ազնիւ վաճառականը կիսաթոշակ սան տուաւ Խալայճեան Յովհաննէս, Ապիթոշնացի պատանին:

գ. Գրիգոր Կարապետեան Սալթիբեանց մեծապատիւ վաճառականը կիսաթոշակ սան ընդունեցաւ իրեն՝ արդէն Ռուսմեարանիս աշակերտեալ Մարտիրոս Պիճոյեան, Նախիջեւանցի պատանին: